

ԱՆԱԾԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ազգային, Գրական, Գեղարուեստական

Է. ՏԱՐԻ

ՀՈՒՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ

Թ/ա 10-11



Յեղային

Նօթը

Նահիճի վերջին յօդուածովս կոչ մը կ'ուղղէի մեր բոլոր վանքերուն՝ որ իրենց ձեռագրերուն մէջ անոխպ մնացած հին սուշուղական բանաստեղծութեան բոլոր կտորները հրատարակեն 2.

Պոտուրեանի 'նամակը' Անահիճի թիւին լոյս տեսնելէն իսկ առաջ, ինձ իմացուց թէ Ս. Ղ. զարու միաբանութիւնը արգէն որոշած է՝ Երզնկացի գործին յարուցումէն խանդավառուած՝ հրատարակել վանքին ձեռագրերուն բոլոր անոխպ աշուղական բանաստեղծութիւնները, ինչպէս եւ յիշատակարաններու այն բոլոր մասերը որոնց մէջ կենսագրական ծանօթութիւններ կը գտնուին այդ աշուղներուն վրայ : Երանի՛ թէ մեր բոլոր միաբանութիւնները — ու մանաւանդ էմիլիոնայ միաբանութիւնը, որ իր տրամադրութեան սակ ունի

հայերէն ձեռագրերնրու ամենէն ճոխ հաւաքածուն որ կայ աշխարհիս վրայ, — այդ օրինակին հետեւէին :

Վանի որ հին ձեռագրերնրը պիտի սկսին քրքրուիլ, կ'ուզեմ այսօր ուշագրութիւն հրաւիրել քերթուածներու ուրիշ շարքի մը վրայ, որ նոյն իսկ աւելի քիչ ճանչցուած, հրապարակուած եւ գնահատուած է քան աշուղական բանաստեղծութիւնը : Կ'սկիւարկեմ մեր հին միաբանական բանաստեղծութեան այն խել մը կտորներնրու, որոնք անհուն են յանսխ, կամ մերթ բոլորովին անծանօթ անուններ կրող, եւ որոնց մէջ սակայն գեղեցկագիտական գանձեր կան ամենաբարձր արժէքով : Ատոնք ընդհանրապէս գրաբար են, առաւել կամ նուազ խառնակ եւ անմաքոր, բայց յանսխ նարեկացիական լեզուի յանդուզն ու ջղուտ նրբութիւններով, մերթ ալ՝ շահագանցող ողբողուած աշուղական լեզուի յատկանշական ձևերով, առանց սակայն այդ լեզուին հետ նոյնանալու : Շատերուն գրութեան թուականը անծանօթ է, եւ մասնագիտական ուսումնասիրութիւններ, վաւերագրական խուզարկութիւններ անհրաժեշտ են թուականները ճշդելու համար : ամէն պարագայի մէջ, ատոնք ամենամեծ մասամբ ապահովապէս Ժ. դարէն յետոյ գրուած են : Այդ շահեկան կտորները, որոնց մասին կը խօսիմ, անշուշտ հազիւ հարիւրին հինգը կը կազմեն անհամար կրօնական քերթուածներուն մէջ զոր կը պարունակեն նախնեաց ձեռագրերը : բայց

տրուած ըլլալով որ՝ հակառակ եզած անհուն կորուստին՝ բաւական բազմաթիւ ձեռագրեր հասած են մեզի մեր նախնիքներէն, եւ այդ ձեռագիրներուն ալ ամենամեծ մասը զիս կոյս կը մնայ խաղարկող աչքերէ, այդ յարաբերական փոքրամասնութիւնը՝ երբ որ մը ամբողջապէս ջնկուելով հաւաքուի եւ հրատարակուի, կարող է կազմել շատ գեղեցիկ, ինքնատիպ ու այլազան հայ միւսիֆական բանաստեղծութիւն մը: Մեր հին դրարար բանաստեղծութիւնէն ինչ որ հրատարակուած ու ծանօթ է, ամենափոքր մասն է մեր նախնեացմէ մեզի մնացած այդ կարգի արտադրութեանց. անոր մէջ իբր առաջին կարգի աստղեր կը շողան Նարեկացիի « Մտանան ողբերգութեանց յը , որ արձակ բանաստեղծութեանց հրաշալիքմըն է , ու Նարեկացիի վերագրուած « Գանձ »երը . Գրիգոր Մագիստրոսի քերթուածները հետաքրքրական են , նրբամտութեամբ ու յաճախ անլուծելի խրթնութիւններով լիցուն , քիչ անողած ճշմարիտ բանաստեղծութեան շնորհիւ համառոտ Շնորհալիի քերթուածները կրեան կը հանն զմայլելի արուեստագէտ մը , որ՝ բուն երաժշտութեան մէջ՝ մեծադոյն վարդապետ հին Հայութեան, տաղաստեղծութեան մէջ ալ առաջնակարգ երաժիշտ մըն է . բանաստեղծ ալ է , ճշմարիտ ու քննուչ բանաստեղծ՝ շատ տողերու մէջ . բայց «ստուածաբանութիւնը , վարդապետականութիւնը չափազանց մեծ չափով կը տիրապետեն իր բանաստեղծութեան մէջ , զայն շատ յաճախ չոր ու տիրացուական կը դարձնեն : Միեւնոյն բանը կարելի է ըսել զրեթի՛ք բոլոր այն քերթուածներուն համար որ Եր ամբողջուր կը կազմեն . մէկդի՛ զնկուելով աստից մէջ՝ զանուող բազմաթիւ թարգմանութիւնները յունարէնէ , նկատի ունենալով ինքնագիր կտորները, աստից մէջ կը զանենք հրաշալի տողեր, մերթ գեղեցկաշունչ հատուածներ , բայց ամբողջին մէջ — ինչպէս նոյն իսկ Շնորհալիի քերթուածներուն մէջ — շատ քիչ կտոր կայ որ ամբողջութեամբ՝ զուտ բանաստեղծութիւն ըլլայ (այս մասին աւելի մանրամասնօրէն պիտի գրեմ յառաջիկային՝ Շնորհալիի նուիրուած ուսումնասիրութեան մը մէջ) : Արդ, ձեռագիրներուն մէջ կան քերթուածներ, որ, ինչպէս ըսի, հեղինակի անուն չեն կրեր , կամ անծանօթ անուն մը կը

կրեն, եւ որոնք շատ աւելի բանաստեղծութիւն կը պարունակեն քան Շնորհալիի եւ Շարականին քերթուածները : Այդ կարգի բանաստեղծութիւններէն մէկ քանի՛ հատ՝ եւ շատ գեղեցիկներ՝ ատենով հրատարակուած են Բազմակիպի մէջ , բայց առանց որոշ գնահատման, եւ երբեք հատորի մէջ չամփոխուած, ասոր բացարձակապէս մոռուած, ինչպէս Մեյլեղի Մարտիրեան Տեսուց, Տաղ Համբարձման Տեսուց , Տաղ Յովհաննու Կարապէտի : Ի՞նչ վեհօրէն պատկերաւոր է Յարութեան մեղեցիկն սկիզբը .

Յարիահրաջ վիհագունց դասապետն սրովից
 Իբեալ փայլախնարալ ի գեղեցական կենսատուի ,
 Երգէր նոր գաւտիտի՝ ալապակեր ,
 Աւետեր առ տուր կանապան , « Զի՛ ինչրբէր ըզկնդանին ընկ
 մեռայլ .

Յարեա՛ Տեր , յարեա՛ , աւետի՛ս ձեզ , ո՛վ կանայք :
 Անմարմնուղն վիհագոյն պետն սրովից դասապետն բրովից
 Արբափայլ գգեստաւորալ ի բ գոյն արփոյն պնետոյ ,
 Ի պտտիւ տուր յարութեանն պար առեալ ըլտապանաւ
 Երգէր նոր գաւտիտի՛ն՝ ալապակեր .
 • Յարեա՛ Տեր , յարեա՛ , աւետի՛ս ձեզ , ինկաբերք :

Ի՞նչ հոյակապ տեսիլք մըն է Համբարձման տաղին սկզբնաւորութիւնը՝ Գրիտոսոսի զԼպ Երկինք վերաւազուածը պատկերացնող (եւ ի՞նչ տողեր) ,

Սուկալի ահի սյակեան հոյրք բոցիկնայ խմբնց
 Տեսեալ մերուակ կելլալի ԵրՏեր համբարձմալ յերկնս ,
 Երկնամուլց ամպօք լուսոյ հրակերպեան կառօք ճեռեալ .
 Փայլին Նշույթ ձորոյն կարմրելիեան բոսոր վառեալ ,
 Ա, համբ ծալիլ քանց պնետն , վեր մոհոյ յիլքեան ցուցեալ :
 Նոր իմն ախար որ տեսիլ . խոցուած ընեռայ տղչին . . .

Իսկ Յովհաննու Կարապետին Տաղը , որ հրատարակուած է Բազմակիպին մէջ իբր անծանօթ հեղինակի մը գործ եւ որ շատ հուանականաբար Նարեկացոյ վերաբարուած « Գանձեր » ու շարքին(1) կը վերաբերի, հրաշակերտ մըն

(1) Այդ « Գանձ » երբ . որ մեր հին բանաստեղծութեան մէջ այ՛նքան ինքնատիպ ու առանձնայտուակ խմբակ մը կը կազմեն , պետք ունին ըստ իւր լրջօրէն ուսումնասիրուելու . եւ այդ մասին խորհման պիտի որքեմ ի ժողոյ . ինչի՛ գծաւոր կը Պուր այդ « Գանձ » երբ . Մտանան ողբերգութեանց - ի ճեղքակալին զրչէն կ'ստ ընդունիլ . նոյնքան գեղեցիկ են , խառվիչ գեղեցկութեամբ մը , բայց • տարբեր • են :

է. սա հատուածը որ քերթողը կը նկարէ Սո-
զոմէի պարը Հերովդէի առջեւ, գերագոյն ար-
ուեստի էջ մըն է .

Դուտար Հերովդիայ եկեալ դէմ առեալ մղէր աղչիկն ,
Ի խննդս իրեայ աղչիկն առաջի Սագաւորին .
Հերբըն ծալ ի ծալ առեալ նըմանանե արբայ օտին .
Այօրըն ծաւալ ճըփէր ծիրանի ծովու նըման ,
Ուլուրն ի վրայ լսեցացն նըմանեալ լիբանց ծաղկանց .
Եւ վարդ վառելով պտուկն , նըմանեալ խաչմեղ նըմանց .
Ոտևածայն անդիւն տաղիցն նոյն ե ի շարժել մատանցն .
Նա դարձդարձեալ մղէր առաջի Սագաւորին .
Ճեմս առեալ ճեղակալ ճեմէր , վարդ կարտար լուզեր :

Մեր հին հեթանոսական Գողթման երգերուն
արևուտ բանաստեղծութեան — զոր կորսնցու-
ցած ըլլալուս յաւիտեան պիտի կսկծանք —
աստիք վերապարուսն են քրիստոնէական տարազի
մէջ, անոնց հարագատ շարունակութիւնը: Ի՞նչ
կեանքի ուժեղ զգացում, ի՞նչ ճարպիկ ու նուրբ
վրձին, ի՞նչ վառ գոյներ, ու երանգներ ամե-
նափափուկ . արուեստ մը որ դասական է ու
« սեղատան » միանգամայն : Եւ սակայն ան-
էջեր, որ անուշք, աննշան, մոռցուած միա-
ցած են հանդէսի մը հին էջերուն մէջ, մինչ
անհունապէս աւելի բարձր են քան հանրածա-
նօթ Շնորհալիին քերթուածները :

Ու հին միասոյթական բանաստեղծութեանց
այս շարքը շատ աւելի ստուար է քան ինչ որ
հրատարակուած է . անոնցմէ բուական թուով
օրինակած եմ Ս. Ղաղարու ձեռագրերէն, եւ
արդէն Անանիսի մէջ հրատարակած եմ մէկ
քանիկն, — ինչպէս Վլասն սունցանաց ղոճիւղոց
սիրողութեամբ սրբաստովոր քերթուածը, որ հա-
կառակ կրկնութեանց, երկարութեանց՝ կը պա-
րունակէ ամենէն հզօր, ինքնատիպ ու սարսու-
ցուցիչ տողերը սրով ղօժիւրքի յղացումը արտա-
յայտուած ըլլայ հայերէն լեզուով .

... Բայց փրպակ այն անգին եւ գուր անհուն սարսափելին,
... Սերս ի տարերս հրեպկն ծովին, Ի խորս ներքին յատակ
ստորին
... Ի վերուստ բարկութեան աստուածային որ բորբոքէ ցամե-
նսին,
Եւ ի ներուստ հուր գեցնելին որ յեւ ամէ գտարվն նոցին .
Որպէս ճըծումը մարմինը նոցին փուծանակի հրքով լուծին .
... Ի քրտնալանց վիրայ ներքին, այս է նոցա միշտ անկրկն,
Եւ ի հրքով մէջ թաւային, չար է հանգիստն անձանց նոցին .
Լինի ճայճմանը ի մէջ նոցին, եւ որտամայք անգնագին,

Անկն է խաւարն ազգամբնն, կայծակն անձրեւ ամէ նոցին .
Եւ պատառի մըմընագին, հոսէ ըզնուրն ի մէջ հնոցին .
Բայժմունք հողմոց սաստիկ նոցին, եւ բորբոքէ զոց հըրստին,
Մարմինն անանց ի մէջ հնոցին եւ հուրն անէջ ամենին :
... Խի՛ստ լու աչաց լինի ի հրոյն, խի՛ստ աստամանն կրճը-
տումն,
Խի՛ստ զազրութեան դիւաց հոտոյն, խի՛ստ դառնութեան մեծ
եւ անհոյս .
Աջքերն ետան ի մէջ բուսին, ուղեղն եփէ ի մէջ գանկին ,
Լեզուն չորնայ ի բերանին եւ պատառի սիրան ի փորին :

Աստուցմէ հրատարակած եմ նաեւ վերջին
դասաստանի տեսիլք մը. « Ճաղ ազնիւ » անորոշ
տիւարդսով պահպանուած, ասանց հեղինակի
անունի, միամիտ ու խորունկ զգացումով մը
պատկերացուած, եւ որ կը սկսի սա տողերով .

Յրժամ Գարբիւլ գոչէ եւ յառնն մեռեալոյն ի հողոյն,
Կէտքն լւսափայլ յառննն աստեղաց նըման գոյլգոյն .
Կէտքն սեւերս յառննն, զխիկոր ի խիտ անօթոյն .
Լալի եւ ողբով ու խելջ արուստուն նըման թուս ամպոյն :

Անանիսի մէջ հրատարակած եմ նաեւ Սրիկ
կոստանդի մէկ տաղը Գրիստոսի ծննդեան վրայ,
աւելի բազարուեստական քան բանաստեղծա-
կան, բայց որուն մէջ կան քանի մը նուրբ պատ-
կերներ, ինչպէս եւ անձանօթ քերթողի մը մէկ
զմայլիկ սիրերգը սա Աստուածածին՝

Մազուր եւ սուրբ քստեանց քյիկ փափաքիմ, սեք իմ, փա-
փաքիմ . . .

սրտաչաքծ ողբ մը Աստուածածնայ՝ իր խաչուե-
լու տարուած միածնին վրայ,

... Կանայք երեսուղեմացիք, միմէ զորհուսկ իմ դուք տեսիլք .
Ո՛հ, ըզմասկարհին ինձ ցոյց տայիք . . .
Իսկ նոցա ի ճանապարհին զկանթիքն արեան նշան տային .
Ո՛հ, հեռուստ տեսայ ըզգայլքն ի գտուին . . .

ու վերջապէս՝ Պոլտոյ առձան վրայ Առաքել
անուն քերթողի մը ժողգաբեալուայ ողբը, որ՝
գրականապէս շատ անհաւասար ու մեծ ուկա-
րութիւններով լեցուն, ա՛յնքան շահեկան տո-
քիւման մըն է պատմական հոգեբանութեան
տեսակէտով :

Այս թիւին մէջ կը հրատարակեմ նոսնօրի-
նակ կտոր մը, Առաքել վարդապետի մը վերագ-
րուած, եւ որ՝ հիւնալի էջ մըն է, զերթ ըլլաւ-

լով հանդերձ կրկնութիւններէ, անհաւատութիւններէ (ոտար ու մեծագոյն ազգերու այդ չր անի նոյնասեռ լաւագոյն էջերն իսկ զերծ չին այդպիսի թերութիւններէ որոնք նշանակութիւն չունին ամբողջութեան գեղեցկութեանը քով) . ինչ չափական, ինքնատիպ ու գեղեցիկ է տաղաչափութիւնը (5+5, 5+3+5), երկուքն որոյի այդ ետավանկ հասածը որ հինգերկանկ հասածներուն մէջ մանկելով աղոթք անակնկալ մը կը բերէ ականջին, եւ այնքան օրորուն կը զայնքէ քերթուածին երաժշտութիւնը . եւ ինչ խորութիւն զգացման, ինչ պատկերաւոր, սակճուած, ապրուած ոճ . քերթուածը ամբողջ կը գողայ, կը հեւաջ միջուկը հողոյն Աստուծոյ հասարակ զատաստանին ներկայանալու սարսափովը . հրաշակիւրտ մը միջնագործան մտայլ, չարատանջ, նորագոյլար, հիւսնդատ, ցնորասես ու խորագլած արուեստի :

Պէտք է ուրեմն այժ կարգի բանաստեղծութիւններն ալ հրատարակել : Անոց զտուած հասարածուն օր մը ի, որոջ տեղը պիտի բռնէ մեր նախնեաց գրականութեան մասնապարանին մէջ, եւ արժանի պիտի լլլայ շատ պատուաւ որ սեղ մը բռնել է համաշխարհային միատեղական բանաստեղծութեան մեջ : Դժուար է պահանջիլ մեր միատեղներէն, որոնք ընդհանրապէս բանասէրներ են, այդ զտուած իրենք իսկ ընել . իսկ անոնց՝ որոնք աւելի դիտակցութեամբ պիտի ընէին այդ զուտ գեղեցկագիրտական աշխատութիւնը՝ անհար է պարբիլ վաճաք վաճաք է այդ երկարատեւ ու բազմածախ խոզարկուած կատարել : Լատարանն այն է որ մեր միաբանութիւնները հրատարակեն մեր նախնեացմէ միտցած « բոլոր » ստանաւորները . գրական ուսումնասիրութիւնը, լաւագոյն կտորներուն ընտրութիւնը՝ այդ ամբողջական հրատարակմէն յետոյ դիւրին պիտի լլլայ քննադատի գիրը կատարողներուն համար :

Ու հիմա թող ինքի թոյլ տրուի բացատրել այն հիմնական պատճառները որոնք զիս կը մղեն այսքան մեծ կարեւորութիւն տալու հինգերկանկներու հրատարակման գործին : Նախ,

բաղձա՛նքը ամբողջապէս ճանչնալու ինչ որ եղած եւ բրած են մեր նախնիք, — մեր ժողովուրդը, աւա՛ղ, զիս այնքան տգէտ է այդ մասին : Ես տառապած եմ, — « տառապած » բուն բանն է, — պատանութեան շրջանին, սեռեկով մ'նքան նիւտար ու ազրատ՝ ինչ որ մեզի ծանօթացուցած էին իրբեւ « հայ » գրականութիւն, ինքզինք ստիպուած եմ յանդիմտ մտաորակէս, հոգեպէս, գեղեցկագիրտակէս կազմուելու համար հարկ եղած գրելիք բոլոր ստորերը օտար գրականութեանց մէջ վնասել : Կեղծական վարժարանին մէջ, հայ գրականութեան պատմութեան գործնական մը գոյուցիւն իսկ չէ ունեցած . վերջին տարուան վերջին մէկ ամսուան միջոցին, մեր բայի փարագաշեանը շատացու անուշահերու եւ թուականներու ցուցակ մը մեզի տալով : Տէմիրճիպաշեան, որ գրագիրութեան դասն ստանձնած էր, եւ ոչ իսկ օր մը հայ հին կամ նոր գրականութեան դեղեցիկ էջ մը գրել կարողաւ, վերլուծելու, բացատրելու զայգիտելու ունեցու : Պահ մը — շատ սիւ ժամանակ, — Վերպէրեանը ունեցած ենք իր գրադիտութեան ուսուցիչ : ան կտոյներ կարդալու սովորութիւն ունէր, բայց զժողովարար իր գրածները կը կարգար ընդհանրապէս . . . Մեր նոր գրականութեան Պարմենանը կը ճանչնայի ու կը սիրէր . Բագրատունին հայկաբան մը կը նկատուէր, ճարտար թարգմանիչ մը . ոչ ոք մեզի ըսած էր թէ Հայկի հեղինակը միծ բանաստեղծ մըն է . հայկաբանութեան գլուխ գործոց մը կը նկատուին Հայկը, զոր ոչ ոք չէր կարգար : Ռուսական գրականութեան քիչ կան գիտէինք . Աքովիանին անունը միայն լսած էինք . իսկ մեր հին գրականութիւնը կը ներկայանար մեզի իրբեւ ճանձրթոյթի շեղակոյտ մը՝ գրական տեսակէտով եւրոպական հրաշակիւրտներու հետ ոչ մէկ բաղադարութիւն վերջնող էջ մ'իսկ չպարունակող : Այս տղատութեան մէջ մեզ պահպանելու մեծապէս կը նպատուր նսեւ այդ շրջանին մամուլը, որուն գերակշիռ ղէմքն էր Արփիարեանը . Արփիարեան Ռուսահայոց գրականութեան նորագոյն ղեմքերէն մէկ քանին արեւմտեան Հայոց ճանչցնելու գովելի ճիգեր ըրած է, բայց այդ ճիգերն ալ ազգային գործիք

Այդ կարգի աշխատութիւն մըն էր նաև՝ ըստ իս՝ Հ. Անդրիկեանի Մամիկոնեանց եւ Փաւստոսի մասին վերջերս հրատարակած շատ գեղեցիկ եւ ճշմարիտ գրաչափ ձեռքով մը գրուած գրքովը , որուն մեծ արժանիքը գիտ ոչ ոք ի վեր հանեց . Հ. Անդրիկեան աստջին անգամ ըլլալով ցոյց տուաւ թէ Փաւստոսը շահեկան ժամանակագրութիւնէ մը շատ աւելի կարեւոր գործ մըն է , տեսակ մը դիւցազնաւիճակ է , գրական մեծ նշանակութիւնով . Հ. Անդրիկեան ուրուագծած էր միայն այդ գաղափարը , որ պէտք է որ մը մանրամասնօրէն արտայայտուի՝ յատուկ ուսումնասիրութեամբ , բայց դիւտին հրատարակումը ինն է , եւ ով ալ այստեսետե գրականօրէն ուսումնասիրէ Փաւստոսը , պարտաւոր է յիշել Հ. Անդրիկեանին կարծիքը : Արդէն տպուած գործերու մէջ՝ դեռ քանի մը յայտնութիւններ ալ կան ընկիւր . բայց անտիպ ձեռագիրներուն մէջ է որ ամենէն աւելի պէտք է փնտռել նոր յայտնութիւններ : Պէտք է վաղուան սերունդներուն ապ հայ գրականութեան լիակատար պատմութիւն մը , զոր գիտ չունինք , եւ տալ անոնց « հայ հեղինակներու » խնամոտ ու մեթոտաւոր եւ ուսումնասիրութիւններով լուսաւորուած հրատարակութեանց ամբողջական եւ օժանդակ շորք մը , ինչպէս ունին բարձր եւրոպական ժողովուրդները : Մէկ մարդու գործ չէ այդ : Ատոր պէտք է աջակցին իջմիտման , Վինետիկ , Վիննայի , Երուսաղէմի Միաբանութիւնները , ինչպէս եւ նորայր Բիւղանդացիի պէս բազմաճուտ անձնաւորութիւններ , ու ճշմարտ քննադատական զգացում ու հմտութիւն ունեցող գրագէտներ : Ատիկա անհրաժեշտ է ոչ միայն այն « ազգասիրական » տեսակէտովը զոր վերեւ պարզեցիք , այլ եւ , — ու հոս ահա կը պարզեմ ինն ձեռագիրներու հրատարակման տուած տարայայտման կարեւորութեան երկրորդ պատճառը . — որովհետեւ մեր վաղուան գրականութիւնը « ցեղային զօշոյով » շատ աւելի ճոխ ու հզօր պիտի ըլլայ , շատ աւելի « ազգային ինքնատպութիւն » պիտի ունենայ քան այսօրուան մեր գրականութիւնը , երբ մեր շարժողութիւնը իրենց մտքին ու ճաշակին կազմութեան աստջին շրջանէն իսկ՝ համաշխարհային գրականութեան ծանօթանալէ առաջ՝ « հայ » գրականութիւնն ու արուեստը

տը կոտորակապէս ճաննան եւ տողորուին անոր ինքնայատուկ գոյնովը ու համովը : Անչուտ , մարդ շատ լաւ կարող է — ինչպէս դիտել կուտայի վերջին յօդուածին մէջ , — մեծ գրագէտ ըլլալ՝ առանց ցեղային դուշմ իր մէջ որոշապէս եւ հզօրապէս շնչողուած ըլլալու . ասոր համար՝ պէտք է « հանճար » ունենալ , անձնական ուժեղ ստեղծագործ կարողութիւն մը : Գործէլլ ու Թասին ժէ . դարու Ֆրանսային մեծագոյն գրագէտներէն են , բայց Ֆրանսական ցեղային բուն նօթը չէ որ կը հնչէ անոնց մէջ . աստջինը ունի լատին ու սպանիական տարրեր , երկրորդը յունական տարրեր . այդ նօթը գտնելու համար՝ պէտք է կարդալ զմայլելի Լաֆոնթի թէնքեր :

Ամենէն ինքնատիպ եւ անկասկ հանճարներն իսկ քնականաբար չեն կրնար բոլորովին զերծանիլ իրենց ցեղին ու միջավայրին ազդեցութիւնէն , եւ զայն որոշ չափով մը՝ ընազդարար՝ կը ցոյցդնեն . բայց անոնք ամէն բանէ առաջ իրենց անհատական հոգին կ'արտայայտեն , առժամագրոյմ գրագէտները կ'արտայայտեն թէ՛ իրենց հոգին եւ թէ իրենց ցեղին հաւաքական հոգին , եւ ատով կրկնապէս շահեկան են : Եթէ անզլիական ու գերմանական բանաստեղծութիւնները աւելի բարձր են՝ իրր ճշմարտութեան նաստեղծութիւն՝ քան Ֆրանսականը , զիստար պատճառը թերեւս այն է որ գերման ու անգլիացի բանաստեղծները , նոյն իսկ մեծագոյնները , միշտ սերտ կապ պահպանած են իրենց ցեղին աւանդական ներշնչմանց հետ , ժողովրդական քնարին հնչեւններուն երկնզաւծօրէն մտիկ ըրած են՝ իրենց անձնական տաւիթը լարելէ առաջ , մինչդեռ Ֆրանսական բանաստեղծները՝ որ ժ. ժ. զարուս , Վիլհոմի եւ Թոմասարի սիրուն շրջանին , այդ կապն ունէին ժողովրդական զանաբարանին հետ , ժ. զարու Մալերպիներուն ու Պուլսլներուն ազդեցութեան տակ՝ զայն խզեցին , ու ժ. զարու իրենց հոյակապ վերանորոգումը ունենալու համար՝ անզլօ-գերման բանաստեղծութեան ազդեցութիւնը կրկնու պէտքն ունեցան : Մեր նոր գրականութեան մէջ , Բաֆֆին խոշոր տեղ մը կը բռնէ , բայց զուտ « հայկական » գեղեցկապիտական նօթը ի զուր պիտի փնտռէ իր մէջ . Արովեսանին մէջ է ան , հնչելով հոն ամենէն հարուստ ,

ամենէն հզօր, ամենէն սուր ու պաշտելի ձեւովը որ լսուած ըլլայ արիւի Հայութեան մէջ . Արտովանէն յետոյ, Պոսլանին քով կարելի է գտնել զայն, եւ նորագոյններուն մէջ՝ Անաւոնեանին եւ Ա. Իսահակեանին : Արեւմտեան Հայոց մէջ, Բագրատունիի գրական հսկայ դէմք մըն է, բայց իր Հայիլը լեզուովը միայն «հայ» է, եւ ո՛րքան ճոխապէս հայ. շարագրութիւնը, տնը, գեղեցիկագիտութիւնը մեծագոյն մասամբ եւրոպական են, թէպէտ սքանչելի, որովհետեւ հանճարի ծնունդ : Պէշիկիթաչեան, Թէրզևան սքանչելի քնարերգակներ են, շատ քնքուշ ու որոշ անհատականութեամբ, կատարեալ արուեստով, բայց հայկական բուն ութը շնն տար. Դուրեան՝ որ ոչ աշուղներ կարողացած է, ոչ ժողովրդական երգերով զրաղած, ոչ նախնեաց մատնագրութիւնը ուսումնասիրած, բնագրօւրէն « Հայ » է. իր քնարերգութիւնը՝ որուն մէջ ժողովրդական զգայնութեան, լիզուի, ոճի այնքան խոր շնչտ մը կայ՝ աշուղներու քնարերգութեան հետ ներքին խորհրդաւոր առնչութիւն մը ունի . Դուրեան Պոլսահայոց աշուղն է, Վոսիորի Գուչակը, — ինչպէս Պարոնեան՝ Պոլսահայոց բնիկ ժողովրդական սրամտութեան արտայայտիչը : Ալիշան ունի՝ խանուածքով՝ հայկական դրօշմ, զոր գիտակցարար զարգացուցած այ է՝ հին աշուղները կարողալով : Նորագոյններուն մէջ, Թլկատինցին ու Ջարգարեանը, հայ հողէ բուսած ծաղիկներ են, զուտ

հայկական հոյզով զեղուն : Ենդական բնիկ նկարագրով հարուստ գրագէտներու բազմապատկումն է որ մեր գրականութեան պիտի տայ ինքնագլուխ, անկախ, անհատադրօշմ գրականութեան մը զօրութիւնը. օտարներուն՝ մեր գրականութիւնը գլխաւորապէս ատով է որ յարելի ու հետաքրքրական պիտի դառնայ, որովհետեւ իրենց գրականութեանց առաւել կամ նուազ յովոզ ցուքն եղող հայ էջեր — ինչպէս են այս վերջին շրջանին մէջ երեւան եկող գրագէտներէ շատերու գրութիւնները — ոչինչ ունին շահեկան եւրոպացւոց համար, քանի որ անոնք այդ ցուքներուն հոյակապ քնատիպարներն ունին : Մեր հին գրականութիւնը — ինչպէս է ժողովրդական բանաստեղծութիւնը — իր ամբողջութեամբ ձանչնալ, անոր մ.ջ որոշել ամէն ինչ որ ինքնուրոյն է եւ ուժեղ, ուսումնասիրել զայն եւ տգործելի այդ « մերը » եղող տարբով, ջանալ որ մեր վաղուան գրականութիւնը՝ մտածմամբ հետզհետէ աւելի եւրոպական ըլլալով հանդերձ՝ իր ձեւին մէջ հետզհետէ աւելի ազգային կնիք, ցեղական համ ու հոտ ունենայ, աշխատել է ոչ միայն մեր գրականութեան զօրացման ու ճոխացման, այլ եւ, հաստատելով մեր մտաւոր ու գեղեցկագիտական ինքնօրինութիւնը, նպաստել է յաջողմանը մեր ազգային գաստին :

Ա. ՉՕՊԱՆԵԱՆ



Կոթողներու կարօտը

II.

Փառելի կարօտը

Ապաղուզուած կոթող, ես այս
 Հրապարակին վրայ կ'ձանձրանամ .
 Ձիւնը, եղեամբ եւ անձրեւն
 Փանգոտ կողերս կը սառեցնեն :

Եւ հին ասեղըս, կարմրած՝
 Հրուտ երկնքի մը հողմերէն,
 Կ'առնէ դալուկ մը կարօտի՝
 Այս անկապոյտ երկնքին մէջ :

Առջեւը վէս հսկաներուն
 Լուքտորի եւ պիւժմաներուն,
 Քոշն իմ եղբօրս վարդերանգ,
 Ինչո՞ւ կանգնած չեմ տակաւին,

Այն անիտիտիս կապոյտին մէջ
 Կարմիր բրդիկըս սուզելով,
 Եւ աւաղին վրայ՝ արեւուն